
ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Վ.ՏԱԿԱԳԻՐՈՒԹԻՒՆ

Անգղիոյ քաղաքական անցքերուն և իրենց կրօնիցը վրայ համաստ տեսութիւն մը :

Ի՞նչդժո՞ւ մէկ մասին առաջին բնակիչները կեղաց քանի մը գաղթական եղան , որոնք Վրիտառուէ մօտ եօթը ութը հարիւր տարի առաջ՝ աս երկիրս արշաւեցին մերձակայ աշխարհքներէն և մանաւանդ Գաղղիայէն , ու հոն բնակութինին հաստատելով քաղաքականութենէ զուրկ վայրենաբար կ'ապրէին . ասոնցմէ ետև 300 տարի վերջը Գերսմանիայէն Խիմքրացիք յարձակեցան , և հին բնակիչները վախցընելով փախուցին երկրին խորերը ու իրենք ծովեզերքները բռնեցին . բայց ետքը մէջերնին միաբանելով մէկ ժողովուրդ եղան ու ամէնքը մէկ անուամբ Ծրիտանացիք ըստուեցան . ասոնք Վրիտառուէ ինչուան 55 տարի առաջ բարբարոսութեն մէջ էին , ան միջոցին որ Հուլիս Խեսար աշխարհակալութեամբ իր անունը և փառքը անմահացընելու փափաքով՝ անցաւ Ծրիտանիա , ու հոն երկրին մէկ մասին տիրեց ու սկսաւ քաղաքականութիւն մէջերնին մտցընել :

Վիշ մը ատեն հռովմայեցի կայսերաց բռնութեամբ հնագանդելն ետև՝ Կալիգոլա կայսեր ժամանակը յարմար ատեն գտնելով ապստամբեցան Վրիտառի 40 թուականին . բայց Լուդիոս՝ Կալիգոլայի յաջորդը նորէն զիրենքնուածեց , ու առջինէն աւելի ընդարձակեց հռովմական իշխանութիւնը իր զօրավարներուն ձեռքովը . որոնց մէջ երեւելի եղաւ Վարիկողայոս , որ միանգամայն ծաղկեցուց աշխարհքը և բոլոր Ծրիտանիոյ տիրեց , բաց ՚ի Լալլէսի իշխանութէն ու Խկովտիայէն՝ որուն բնակիչները Խկոտք և Պիկտք կ'ըսուելին , ու երբեմն երբեմն հռովմայեցւոց ձեռքին տակի եղած երկիրները արշաւելով կ'աստատակէին ու շատ վնասներ կը հասցնէին բը-

նակւաց : Ի՞ս բարբարոսներուն առջեր առնելու համար՝ Վարիկողայոս ահագին պատ մը քաշել տուաւ սահմանագլուխները :

Ծրիտանացիք ինչուան 400 թուականը հռովմայեցւոց իշխանութեն տակ մնացին , ու ան միջոցին քանի մը կայսերք ալնատան հոն , կէս մը հռովմայեցւոցմէ գլուխ քաշելով , որոնց առաջինը եղաւ Կարաւախոս հռովմայեցի զօրավարը՝ որ ազգաւ գաղղիացի էր ու ինքնակալի անունով հոն թագաւոր եղաւ 287 թուականին . ասոր յաջորդեցին Վալետոս , Լուստանդ Վլորոս և Լուստանդիանոս , որուն ատենը հինգ գաւառ բաժնուեցաւ Ծրիտանիան . բայց երբոր Լուստանդիանոս աթոռը Ծրիտանդին հաստատելով արևմուտքէն հեռացաւ , նորէն Ծրիտանիան ալ գլուխ վերցուց , և միանգամայն շատ նեղութիւններ քաշեց Խկովտիոյ ու Լալլէսի բնակիչներէն . ինչուան որ մեծն թէւոդոս բարբարոսները բռնութիւնը , և բրիտանացիքը քաղցրութեամբ նուածեց և բոլոր երկրին տիրեց , ու Վալքսիմոս անունով մէկը կուսակալ գրաւ հոն . բայց Վալքսիմոս ամբարտաւանութիւնը ձգելով Վալեմտէան կայսրութեան՝ թօղուց Ծրիտանիան անտերունէ , ու ինքը յարձակեցաւ պատերազմով Ծրիտանիանոս Վալեմտէան կայսեր դէմ , ու անոր յաղթելով սպաննեց զինքը ու ինքը անսր տեղը բռնութեամբ կայսր եղաւ . բայց ետքը թէւոդոսի հետ ըրած դաշնքը ըպահելով սպաննուեցաւ անկէ :

Խակ Խկոտներն ու Պիկտերը յալմար ատեն գտնելով սկսան յարձակմամբ ու աւարհարութեամբ ապականել զի Ծրիտանիան և շատ նեղութիւններ հացընել բնակչացը , որոնք միայնակ դէմ չկրնալով դնել , և հռովմայեցւոցմէ ալ օգնութեն յոյսերնին կտրելով՝ Գերմանիայէն իրենց պաշտպանութեն կանչեցին Վնգլ-Վալքսոն ըստուած ժողովուրդները , որոնք որ Պալթիկ ծովուն հարաւային եղելքները կը բնակեին , ու հիմակուան Հոլլթայն ու Շլեզվիկ գաւառները . ասոնք յօժար սրտով օգնու-

Թեան եկան և քաջութեամբ պատերազմելով ազատեցին երկիրը վայրենիներուն ձեռքէն , ու հոն բնակութիւն նին հաստատեցին , և անոնց անունովը երկիրն ալ նոր անուամբ կոչուեցաւ Անգղիա : Ի՞այց Աքսոնները փառամիրութեամբ ուզելով իրենք մինակ երկիրն տիրապետել , Ակոտներու հետ միացան ու բուն երկրցոց դէմ ելան , ու երկար ատեն պատերազմելով վերջապէս յաղթեցին Իրիտանացոց ու թագաւորնին ալ սպաննեցին :

Ի՞ս միջոցներուն Գաղղիայէն օգնութեան եկաւ Արեղիոս անունով մէկը , որն որ երկիրը աւարառուներէն ազատելով ինքը թագաւորեց . ասոր յաջորդեց Արթուր կորիծ մարդը , որ անգղիացւոց Աքիւլէսը կը սեպուի . ասոր յաջորդին ժամանակը Իրիտանիան եօթը տէրութիւն բաժնուեցաւ իրարմէ անկախ , բայց ընդհանրապէս մէջերնին սիրով էին : Ի՞ս եօթնպետութիւնը սկըսաւ 500ին ատենները ու գնաց ինչուան Իրիտոսի 800 թուականը 250 տարիէն աւելի . ան միջոցին որ Աքպերտ եօթը իշխաններէն մէկը նախ իր տէրութիւնը թողլով մեծին Կարոլոսի քովը քիչ մը կառավարելու կերպ սորվեցաւ , ու վերջէն Անգղիա զառնալով իր տէրութիւնը ձեռք առաւ , ու ետքը վարպետութեամբ կամաց կամաց մնացած իշխաններն ալ վերցընելով ամէնը մէկսեղ միացուց և միահեծան թագաւորեց , թագաւոր Անգղիոյ անուանելով զինքը ու իրօք ալ առաջինը եղաւ : Ի՞սիկայ շատ բարեկարգեց տէրութիւնը . Անգղիոյ վրայ վազող օտար թշնամիները , մանաւանդ Տանիմարքացիները բոլորովին հալածեց , ու խաղաղութեամբ տասը տարի թագաւորելով մեռաւ իր Աթերվոլֆ որդին յաջորդ թողլով :

Աքպերտէն սկսեալ ինչուան հիմակուան թագուհին՝ անգղիացիք յիսուն և ութը թագաւոր ունեցեր են և հիմակուանը յիսուն և իններորդն է : Աքպերտի ազգատոհմէն որ Աքսոնաց ցեղէն էր , տամնուցը թագաւորնստաւ , որոնց

մէջը նշանաւոր եղաւ Ալփրետոս մեծնը սառածը՝ որ տասը անգամէն աւելի Անգղիոյ թշնամիները ջարդուբուրդ ըրաւ մանաւանդ Տանիմարքացիները , որոնք ստիպուեցան քրիստոնէութիւն յանձն առնուլ : Ալփրետոս քրիստոնէութիւնը ծաղկեցուց , օրինաց գիրք մը հանեց ու ժամանակին համեմատ (900) շատ մեծագործութիւններ ըրաւ Անտրայի մէջ , և արուեստները ծաղկեցուց . Աքպերտի ցեղին ետքի թագաւորը որ Աթելբետ կ'ըսուէր , մեծ անխոհմութիւնը ընկերութիւն մէջ Անգղիայ գտնուող Տանիմարքացիները թրէ անցուց . ու աս պատճառաւ անոնց Այուենոն թագաւորը իրեն և Անգղիոյ դէմ պատերազմի զրգուեց , որն որ անհամար զօրքով Անգղիայ վազելով շատ կոտորածներ ընելէն ետքը Աթելբետն ալ փախուց ու ինքը անոր տէղը թագաւորեց . բայց քիչ ատենէն սպաննուելով , նորէն գարձաւ Աթելբետ ու թագաւորութիւնը երկրորդ անգամ ձեռք առաւ . բայց իրեն մեռնելէն վերջը ժողովրդեան մեծ մասը Այուենոնի Վանութ որդին ուզելով զանիկայ թագաւորեցուցին . բայց ուրիշներուն ուզելովը Աթելբետի որդին Ատմնատ երկրորդն ալ միատեղ թագաւորեց , որն որ տարիէ մը դաւածաններով մեռցուցին , ու թագաւորութիւնը բոլորովին Վանութի մնաց :

Տանիմարքացոց ցեղէն ընդ ամէնը չողի թագաւորեցին յաջորդաբար , որոնցմէ ետքը թագաւորութիւնը անցաւ նորէն առջի ցեղին՝ որոնցմէ Ադուարդ գ թագաւորեց , որ իրեն սքանչելի վարուցը համար Այութ ըսուեցաւ . և առաքինութեան համար ամուսնութեան մէջ ալ կուսութիւն պահէլով անորդի մեռաւ՝ իրեն յաջորդ ընտրելով Գուլիէլմոս՝ Արմանդիայի դուքսը , որ աշխարհակալ ըսուեցաւ իր մեծամեծ քաջութեանցը համար . աս պատճառաւ Անգղիացւոց թագաւորաց կարգն ալ փոխուեցաւ , և իբրև թէ թագաւորութիւնը իրմէ սկսած ըլլար՝ իրմէ ետքի թագաւորները առաջին սկըսան ըսուիլ , ինչպէս Ադուարդ և . որ

թագաւորեց 1272nd, որ իրմէ առաջ ու ըիշ իրեք լոգուարդ ալեղեր էին :

Դուլիկմոսի ցեղէն ուրիշ իրեք թագաւոր ալնտաւ, որոնցմէ ետքը թագաւորութիւնը անցաւ Հենրիկոս բ. ին (1154), որ Լոնդեփրետոս Փլան թաժէնի գքախն որդին էր, ասար մայրը Ա'աթիլտ կ'ըսուէր որ Հենրիկոս առաջնոյն աղջիկն էր ու Դուլիկմոսի թուը : Փլանթաժէնի ցեղին մէջ մնաց թագաւորութիւն ինչուան 1399 . և մօտ հարիւր յիսուն տարուան միջոցին մէջ ութը թագաւոր նստաւ . աս թագաւորաց մէջ լոգուարդ և ին ժամանակը նշանաւոր է Ենգղիացւոց համար . պատճառաւ . որ իր թագաւորութեան սկիզբը, կառավարութեան կերպը փոխուելով սահմանադրական եղաւ ու ժարշէնի ըսուած ժողովքը հաստատուեցաւ 1277nd :

Փլանթաժէնի ցեղէն թագաւորութիւնը անցաւ | Էնքէսրի ցեղին՝ | իբլէ ֆեան աղանդաւորաց հանած խոռվութեցը պատճառաւ . որով Հոկբարտոս բ. ուզեց փառամէնդին ոճը փոխել, և չկրնալով վախճանին համնիլ՝ յաղթուեցաւ ու բռնուեցաւ, և աշտարակի մը մէջ փառկուելով հոն մեռաւ : Հոկբարտոս երբոր բռնուեցաւ՝ ան ատեն շատ զօրացաւ | Էնքէսրի դուքսը որ ապրատամբներու առաջնորդ եղած՝ յաղթեց իր թշնամեացը և թագաւորեց Հենրիկոս Դ. անուամբ . աս ցեղէն ալքանի մը թագաւոր ըլլալէն վերջը, անցաւ աթուը | լորքի գքսութեանը 1464nd որոնցմէ առջի թագաւորը եղաւ | լոգուարդ Դ. որ | Էնքէսրի ցեղին թագաւորական ազգատոհմը բոլոր թրէ անցուց . բայց իր որդւոյն լոգուարդ Ն. ին ատենը աս երկու ցեղերն ու գքսութիւնները իրարու հետ միացան . որով հետեւ | Էնքէսրի ցեղէն մինակ ողջ մընացեր էր | Իիշմոնտ անունով իշխան մը, որ զօրանալով թագաւորեց Հենրիկոս Է. անուամբ . և որպէս զի աս երկու ցեղի մէջի եղած խռովութիւնները վերնան, | լոգուարդ Է. ին | լոգուարէթ քոյրը իրեն կին առաւ : 1485nd

ինչուան 1714 քիչ շատ աս երկու միացեալ ցեղերէ եղան թագաւորները ընդ ամէնը թուով տասնըմէկ :

1603nd ատենները | Կովալիոյ թագաւորութիւնը միացաւ | Ենգղիոյ հետ . որով հետեւ | Յակոբայ մայրը | Արիամ | թուարտ | Կովալիոյ թագուհի էր, ու հօր կողմանէ | Ենգղիական արքունիքէն, որուն թագաւորելովը դիւրացաւ աս երկու թշնամի տէրութեանց միանալը : 1649nd ինչուան 1660 եղաւ ան մեծ խռովութիւնը ու անտէրնչութիւնը՝ որով զօրացաւ ()լիվիէ Քրոմուէլ ազնուականը և բռնակալելով՝ մօտ տասը տարի իշխանութիւն բանեցուց . բայց իր մահուընէն ետեւ իր Հոկբարտոս որդին հրաժարելով իշխանութենէն, թողուց որ Կարոլս Բ. արքայորդին խաղաղութեամբ թագաւորէ :

1689nd թագաւորութիւնը անցաւ | Դուլիկմոս ()րանժի գքսին որ { }ակոբ Բ. ին փեսայն էր . և որովհետեւ { }ակոբ ուղղափառ էր և ուղղափառաց կողմը կը բռնէր՝ ան պատճառաւ ժողովուրդը բարկացաւ ու | Դուլիկմոս ()րանժի դուքսը թագաւորութեան աթուը հրաւիրեց, որն որ 500 նաւերով եկաւ ու տէրութիւնը առնելով { }ակոբը | Դաղղիա փախուց : 1702nd թագաւորեց | Դուլիկմոսէն ետեւ | Ենսա թագուհին, որ { }ակոբ Բ. ին պղտի աղջիկն էր . բայց երբոր ասիկայ ալ մեռաւ 1714nd ու իրեն պիտի յաջորդէր իր եղբայրը { }ակոբ Գ., ժողովրդեան մէկ մնաը զօրացաւ, որոնք | Կիկի կ'ըսուէին ու { }ակոբը չուզեց իր ուղղափառ ըլլալուն համար . և իր տեղը թագաւորեցուց Հաննովէրի կայսրնաժիրը՝ որ { }ակոբ Ա. ին թուանը որդին էր և կոչուեցաւ | Կէորդ Ա. | իրեն յաջորդեց որդին | Կէորդ Բ. 1727nd, որ շատ պատերազմներ ըրաւ | Դաղղիացւոց և | Կրուսաց գէմ'ինալաստ | Եստրիոյ | Ա'արիա-| Ուերեզա թագուհուոյն . ինքը մեռաւ 1760nd, իրեն յաջորդ թողլով իր թուը | Կէորդ Գ. | Կոր ատենը | Մերիկայի միացեալ նահմանքներն ապստամ-

բեցան ու յարոպացւոյ քանի մը տէրութեանց օգնութեամբը ազատելով անդղիացւոց լուծէն՝ ինքնազլուխ հասարակապետութիւն մը կազմեցին 1783էն :

Դէորդ դ 1760էն ինչուան 1820թագաւորեց վաթմսուն տարի . աս միջոցիս պատահելով գաղղիացւոց մեծ խոռովութիւնն ու լաբոլէնի պատերազմները , անգղիացիք շատ արիացան մանաւանդ ծովային պատերազմներու մէջ՝ լաբոլէնին միշտ դէմ դնելով : Դէորդ դ ին տեղը նստաւ որդին Դէորդ դ որ թագաւորեց 1820էն ինչուան 1830 . ասոր ատենը յունաց ազգը առանձին տէրութիւն եղաւ . Հնդկաստան շատ երկիրներ առին , և աս պատճառաւ անբաւ հարստութիւն դիզեցին , և վաճառաշահութեամբ շատ առաջ գացին :

Դրեն յաջորդեց եղսայրը Դուլիել մոս դ որ 1837էն մեռնելով առանց մանչ զաւակ ունենալու՝ իրեն յաջորդեց աղջիկը Ա իկտորիա որ ծնած է 1819էն մայիսի 24էն , և կը թագաւորէ խաղաղութեամբ մինչև ցայսօր . ասոր ատենը եղած յիշատակի արժանի բանը՝ անգղիացւոց ցինաց հետ ըրած պատերազմն է , որով խոնարհեցուցին զանոնք , և վաճառականութեան դուռ բացին բոլոր յարոպիոյ . Հնդկաստան ալաւելի ընդարձակեցին երկիրնին :

Ի՞նչ աշուց կը միջուկ . Ի՞նգղիացիք Վրիստոսի 590 թուականին ատենները քրիստոնեայ եղան սուրբ (Պատաժինու կրօնաւորին արդեամբքը , որն որ Դրիգոր Ա Հոռվմայ քահանայապետէն Ի՞նգղիա ղրկուեր էր Վրիստոսի հաւատքը քարոզելու համար , ուր որ արդէն սկսեր էր ծագել քրիստոսական կրօնից լոյսը Ամէլյաներթ Վէնթի թագաւորին պատճառաւ , որ Եօթն պետութեանց թագաւորներէն մէկն էր , և Ծարիզու Վարիպերտոս թագաւորին աղջիկը իրեն կնութեան առնելով քրիստոսին եղեր էր : Ուրբ (Պատաժինու իր գործակիցներու զրեթէ բոլոր Վինգղիան դարձողութիւնը , ժողովրդեան մեծ մասը ձայն չհանեց աս բանիս . իսկ որոնք որ դէմ կը խօսէին կամ կը սպաննուեին և կամ կ'աքսորուեին :

և նախագահ եպիսկոպոսաց Ի՞նգղիոյ . անոր համար ինչուան հիմա ալ , նոյն առաջնութիւնը կը պահէ նորազանդից արքեպիսկոպոսը : Ուրբ (Պատաժինու մեռաւ Վրիստոսի 607 թուականին :

Ի՞նգղիացիք բարեպաշտութէ կաղմանէ շատ նշանաւոր եղած են , և ցայսօր ալ մեծ հաստատութիւն ունին իրենց կրօնիցը վրայ : Ի՞նգղիացիք ինչուան Վրիստոսի 1500 թուականը հռովմէական ուղղափառ էին . բայց 1530էն ատենները բաժնուեցան նոյն եկեղեցին , իրենց Հենրիկոս Ը թագաւորին պատճառաւ . վասն զի Հենրիկոս Ը ուղեց իր օրինաւոր ամուսնէն կատարինէ գշխոյէն բաժնուիլ , որն որ Սպանիոյ Փերգինանդոս թագաւորին աղջիկն էր , ու Հենրիկոսին եղբօրմէն այրի մնացած , որուն մեռնելէն վերջը՝ ինքը մասնաւոր տնօրինմամբ կին առեր էր զԼատարինէն և տասնութը տարի միաբան ապրելէն վերջը , ուղեց թողուլ զԼատարինէն , և Ի՞նսա Պուլէնը՝ որ իր պալատականներէն մէկըն էր , իրեն կին առնուլ : Ի՞ս բանիս ընդդիմացաւ Կղեմէս է Պապը , բայց ինքը իր ցանկութեանը մտիկ ընելով կատարեց իր սրտին բաղձանքը . և երբոր բանադրուեցաւ Հոռվմայ քահանայապետէն , զլուխ քաշելով ընդհանրական եկեղեցին , ինքզինքը գլուխ Ի՞նգղիական եկեղեցւոյ անուանեց . և որովհետև նոր փոփոխութիւն մը ըսրաւ եկեղեցական արարողութեանց և պաշտամանց մէջ , և ուրիշ կողմանէ ալ փուլամէնթէն և ազնուականներէն ընդունելութիւն գտնելով Հենրիկոսի աս յանդգնական գործողութիւնը , ժողովրդեան մեծ մասը ձայն չհանեց աս բանիս . իսկ որոնք որ դէմ կը խօսէին կամ կը սպաննուեին և կամ կ'աքսորուեին :

Հենրիկոս աս ամօթալի և վնասակար խօրհուրդներս ունենալէն առաջ , շատ զովելի վարք ունէր , և իրեն յօժարութեամբը Ուտերի դէմ հանած ուղղափառ կրօնից ջատագովութեամբը այնչափ մեծ անուն հանեց՝ որ զինքը

Ա և ոն Ժ Պատրիարքական հաւատոյ՝¹ անուանեց . իսկ իր կրիցը գերի ըլլալէն վերջը ան աստիճան զեղծ և անառակ վարդով մարդ եղաւ Հենրիկոս՝ որ վեց եօթը կին փոխեց որոնցմէ երկուքին գլուխը կտրեց , իսկ մնացածներն ալ անպատկառաբար այլ այլ պատճառան օք արձակեց . Ի Տա աս կերպով եղաւ անգղիական եկեղեցւոյն հռովմէականէն բաժնուիլը՝ ասանկ պժգալի և ամօթալի պատճառով , և կամաց կամաց հաստատութիւն գտնելով , աս նոր եկեղեցւոյն թիւը աճեցաւ և Ի նգղիական եկեղիցի կամ Բարչը եկեղիցի՝ անուանակոչութիւնը առնելով՝ եղաւ բողոքականութեան մէկ տեսակը . որ այսօրուան օրս 17,000,000 անձինքներէ կը բաղկանայ , ասոնք մեծաւ մասսամբ Ի նգղիա և Ակովակա կը բնակին , և իրենց գլուխն է Ի նգղիոյ թագաւորը և է տէրութեան կրօնքը :

Ի նգղիական եկեղեցին ետև բազմաթիւն է հռովմէական ուղղափառ կրօնքը՝ որոնք 8,000,000 կը հաշուին , իուլանտացիններն ալ մէկ տեղ աւնելով . ասոնք ինչուան 1830 ամէն տեսակ քաղաքական և ազգային իրաւունքներէ զրկուած էին , և միշտ յայտնի կամ ծածուկ հալածման և նեղութեան մէջ էին . բայց քանի մը տարի առաջ արիասիրտ և պերճախօս իուլանտացի () քոնկլին ազգու ատենաբանութիւններով իրենք ալքաղաքացւոյ իրաւունք ունեցան . և հիմա պաշտօն կրնան ունենալ և փարլամէնթին մէջ մտնել . բայց հանգերձ այսու ամենայնիւ գեռ գէշ աչքով կը նային ուղղափառաց վրայ , մանաւանդ իուլանտացւոց , որով կը ստիպուին տարուէ տարի Ի մերիկայ գաղթիլ հազարաւոր հոգիք՝ բախտաւոր և երջանիկ վիճակ մը գտնելու համար : Ի նգղիական կառավարութեան ամենամեծ պակասութիւն մին է աս բանս , որով շատ անգամ իր գործոցը ուղղութենէն և

¹ Աս տիտղոսն ինչուան հիմա կը կրեն Անդրբոյ թագաւորքն ու թագուհիք . որ է լու . Fidei Defensor.

2 High-church, հոյ-լու .

արդարութենէն կը խոտորի , ինչպէս աղէկ կրնան տեսնելամէնքը , որոնք կարդացած կամ լսած են ասկէ երկու տարի առաջ հանդիպած խժդժական և կոյր նախանձայուզութեան դէպքերը . ուղղափառ եպիսկոպոսաց ինդրոյն մէջ :

Ի ս երկու եկեղեցիներէն զատ , կան տեսակ տեսակ աղանդներ ալ , և օրէ օր ալ ծնանելու վրայ են , քանի որ ամէն մարդ , ինչուան յետին ռամիկը սուրբ գիլքը իրեն իմացածին պէս հասկընալու իրաւունք ունի , և իրեն վարդապետութիւնը հեղքով մը չկայ : Ի ս պատճառաւ գեռ տարի մը չկայ՝ որ ուրիշ ամէն տեսակ անձունի աղանդներուն վրայ աս ալ ելաւ՝ որ կանայք ալ խոստովանութիւններն և խորհուրդ կատարեն , միայն աս պայմանով որ կանայք զկանայս խոստովանցըննեն և իգական գէմք և գերանուն բանեցըննեն արձակման ձեխն մէջ . գարձեալ կինը զկին խոստովանցընէ և արք զարս միայն . անոր համար ալ խոստովանարաններուն վրայ արձան և կանաչն խոստովանարաններուն կը գրեն . գարձեալ տարիկէն քիչ մ' աւելի է որ Ի նգղիական եկեղեցւոյ մեծ մասին մէջ աս նոր մոլորական վարդապետութիւնն ալ մտաւ՝ որ մկրտութեան խորհուրդը սրբարար շընորհք չըերերէ :

Ի նգղիոյ մէջ եղած զլիսաւոր աղանդներն ասոնք են . Ո ւ թոտիստ որոնք խորհուրդներ չեն ընդունիր , այլ միայն քարոզութեան և երգելու կը պարապին . Գուաքերք կամ դողդոջոտք որոնք կը կարծէն որ զնոյին սուրբ կ' ընդունին , որով մարգարէութեան և յայտնութեոգի կը ստանան , անոր համար աղօթքի ատեն կը սկսին դողդզալ և շարժիլ : Ի սոնք ամէն տեսակ զուարձութիւններէ և տեսակ տեսակ արհեստներէ՝ ինչուան նաև վաճառականութենէ և զինուորութենէ ետ կը կենան և անոր տեղը տուրք կու տան տեղութեան : Ի ռուզէիսթք՝ որոնք խիստ շատ կը մօտենան հռովմէականութեան , և անով խիստ շատ մարդիկ հռովմէական , ուղղափառ կրօնքը կը դառնան , մանաւանդ աս վերջի տարիներս . Ո կրտականք՝ որոնք չա-

փահաս կը մկրտուին : Ո՞րաւեան եղ-
բարք , որոնց կրօնքը նախ Ո՞րաւիա
սկսելաւն համար իրենք ալ (Ո՞րաւեանք
կ'ըսուին . ասոնք խումբ խումբ կը բաժ-
նուին իրենց տարիքին , աստիճանին ,
սեռին համեմատ . որով չկարգուած
մարդիկ զատ խումբ կը կազմեն և ա-
ռանձին ազօթք կ'ընեն , կարգուածնե-
րը զատ , այրիները զատ . նոյնպէս երի-
տասարդները , օրիորդներն և տղաքն ալ
առանձին առանձին խումբ կը կազմեն ,
որոնք մէջերնին գլխաւոր մը կ'ընտրեն
և ստէպ ալ ժողովքներ կ'ընեն : Ո՞սոնք
ալ պաշտամնն կողմնանէ Ո՞եթօտիստ-
ներուն շատ նման են . բայց մամնաւոր
վախճան ալ ունին տղաքը կրթելու և
ոզորմութիւն տալու . ասոնց հիմնադիր
եղած է՝ Ծինծենտորֆ անունով Հալ-
լեյի կոմս մը 1700^{ին} սկիզբները : Իսկ
Ո՞կովտիա տարածուած աղանդը Երի-
ցական կ'ըսուի , որոնք քահանայական և
եպիսկոպոսական աստիճան չեն ընդու-
նիր , այլ իրենց քահանայները ժողովուր
գը կ'ընտրէ : Կան ուրիշ խելմը աղանդ
ներ ալ որ իրարու հետ շատ նմանութիւն
ունին և բազմաթիւ ալ չըլլանուն հա-
մար զանց կ'առնենք յիշատակելը :

‘Նսգղիայ՝ չորս գլխաւոր նորազանդ-
ներու արքեպիսկոպոս և քսանըութը ե-
պիսկոպոս, հասարակաց կամ նուիրա-
կաց ատեանը մանելու իրաւունք ունին.
ու ինն ալ ուղղափառ արքեպիսկոպոս :
‘Արագածնդից կամ Նսգղիական եկեղեց-
ոյն գլխաւոր արքեպիսկոպոսներն են
Քէնթըրալըրիի, Լոռըի, Արմակի ու
Տըրպինի եպիսկոպոսները . ասոնցմէ ա-
ռաջինը բովանդակ Նսգղիոյ եպիսկոպո-
սաց նախագահն ու մետրապօլիտն է .
Լոռըինը միայն Նսգղիոյ նախագահ .
Արմակինը բովանդակ Խոլանտիոյ . Իսկ
ուղղափառաց նախագահն ու մետրա-
պօլիտն է Ուեստմինիստրի ծիրանաւոր
արքեպիսկոպոսը :

Ի՞ս համառօտ տեղեկութիւնները
տալելնէս վերջը, յաջորդ հատուածով
ալ կը խօսինք Ի՞նգդիացւոց մատենա-
պրութեան և հիմակուան ուսումնական
վիճակին վրայ :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԲՈՐԵԼԻ 1 :

Ը ԱՏ զարմանալի , և գրեթէ անհաւ-
ւատալի կուգայ մարդուս՝ բորենիին վը-
րայ երևցած բոլորովին իրարու ներհակ
յատկութիւնները . որովհէտեւ ամե-
նազժուարին բան է որ անանկ չափա-
ւոր մեծութեամբ մարմնոյն հետ այն-
պիսի չափէ դուքս կատաղութիւն մը և
ուժ ունենայ աս կենդանին . բայց այն-
չափ սարսափելի պատմութիւններ դի-
մացնիս լեցուն են աս գաղանիս վրայօք ,
որ դիւրաւ կը հաւանինք ու չենք ալ
տարակուաիր :

Բարենին շատ յատկութիւններ ու-
նի որ գայլին կը նմանին , հասակն ու
գլխուն ձեւ նոյն է , ու անոր պէս կա-
տաղի մօակեր է . անոր համար շատերը
զասիկայ գայլի ու աղուխու մէջ կը դը-
նեն . գոյնը աղտոտ Ճերմակ կմ' մոխրա-
գոյն է . ցռուկը մեծ և տափակ . կռնըկին
վրայի մազը խոզանաձև երկնցած է . առ-
ջեի ոտուըները աւելի երկայն են ու ե-
տեինները կարճ . պոչը պղտիկ ու կա-
խուած . ոտուըներն ալ չորս չորս մատ
ունին , բայց կարճ , հաստ ու զօրաւոր
ըղունկներով . ասոնցմով է որ գետինը
կը փորէ : 1 եղուն խորտուքորտ է . ա-
չուըները մեծ ու սե սե կը փալքին ,
ու ցորեկուան պէս գիշերն ալ կը տես-
նեն . ծամելիքն ալ զօրաւոր ու տուր ա-
կռայներով ամրացած է : Փախչելու կմ'
վազելու համար ոտքի վրայ որ ելլէ՝
ձախ ոտքին կաղութիւնը կը տեսնուի :

Γρηγορείος ο Μαρτυρός (γρηγορίου του Καθηγητή της Αρχαίας Φιλοσοφίας) στην παραπάνω από μέρη της διάλογου μεταξύ του και της θεοτόκου Αικατερίνης στην οποία αποδεικνύεται ότι η θεοτόκη είναι η μητέρα του Ιησού Χριστού.